ԱԼԷՃԱՐՃԱՐ

(ՀԵՐՈՍԻ ԵՐԳ)


ALÉTCHARTCHAR

(CHANT PATRIOTIQUE ARMÉNIEN)

Խօսք եւ Նուագ
Գ. ՓՐՕՖՖ-ԳԱԼՖԱՅԵԱՆ

Paroles et Musique de
K. PROFF-KALFAIAN





ԾԱՆ.— Ա. եւ Բ. տուներուն միջեւ կարելի է երգել նաեւ այս տունը:

Հըսկայ նաւեր, ուրախ զուարթ,
Կանգնին բովէդ կերթան հըպարտ.
Ցորեկն անոնց միշտ է պայծառ,
Իրենց գիշերն՝ աստեղազարդ: